



ՔԱՂԱՔԱԿԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԲԱՆԱՍԻՐԱԿԱՆ ԵՒ ՏՆՏԵՍԱԿԱՆ

Տ արկւեցիկ 608 թիւի Մասիքի
Վեցամեայ 31/4
Մեկ ժամացումը տողին 2 դուրով է
Ստորագրութիւնները կանխիկ են:
Ստորագրութիւնները ամեն ամսոյն 1 ի
եւ 1 թիւ կը սկսին:

Դուրս երբայիք լրագրեցեալն ճամբու
ծախքը առնողին վրայ է:
Լրագրոյս վերաբերեալ ճամբու կամ որ
եւ իցէ գրութիւն Խմբագրին պիտի
ուղղուի. եւ ատենց ճամբուն ծախ
քը խրկողին վրայ է:

ԿՈՍՏԱՆԴՆՈՒՊՈԼԻՍ 5 ՀՈԿՏԵՄԲԵՐ
ՊՐԻՆՏԵՐՆ ԷՆՈՒԱԳՐԱԿԱՆ
ԼՈՒՐԵՐԸ

Լոտարա 14 հոկտ.
Օտմանեան Բոնաօրիտէ՝ 353/6 34/4:
Փարիզ 14 հոկտ.
Օտմանեան Բոնաօրիտէ՝ 34/4:
Օտմանեան Պանքային բաժինները 9 դը-
լուս:

ՔԱՂԱՔԱԿԱՆ

Կատարելութիւն և հակառակութիւն
Ժամանակէ մը 'ի վեր, մանաւանդ անց-
եալ և այս շարժումը՝ Եւրոպայէն եկած
լուրերը բոլորովն կը շփոթեցնեն միա-
բերը:

Փարիզի ու Լոտարայի մէջ արժեթիւղ-
թոյ իշխանն ու Պարիզի Պանքային դրա-
մադէղէն հարիւրին 5 ի նիւթը մեծ մտա-
յուզութիւն ազդած են ամենուն, բայց
դառնաւ ինչ ըլլալը՝ դեռ չէ հասկըց-
ւած: Ոմանք կը կարծեն թէ քանի որ մեծ
Պանքան երբեք չէ զննուի մէջ
չըլլալէն յառաջ եկած է: Ոմանք ալ կը-
սեն թէ մեծ սեղանաւորի մ'ու մեծ Պան-
քայի մը մէջ հակառակութիւն ծագելէն
պատճառաւ: Եւ ուրիշ լրագրիւններ ալ քա-
ղաքական պատճառներ յառաջ կը բերեն,
և մասնաւորապէս Պարիզի արտաքին
գործոց պաշտօնէին կողմէն հրատարակ-
ւելու վրայ եղած շրջաբերական մը, որով

Պ. Տրուէն ալ Լուիս յայտարարութիւն
պիտի ընէ եղբի թէ 1815 թ. դաշնագրու-
թիւններն այսուհետեւ ոչինչ պէտք է
համարուին իբրեւ չեղեալ. և հեռաւարտ,
քանի որ Ուոսիա 1815 թ. դաշնագրութեան
Լեհաստանին համարմը պարունակած ար-
բանագրութիւնները չեն զուտնուիր, նոյն դաշ-
նագրութեան գորութեամբ Լեհաստանի
վրայ ունեցած իրաւունքն ալ կը կորսնցնէ:
Ոմանք ալ կրնան թէ Եւրոպայի ու Պարի-
զի համաձայնած են 1815 թ. դաշնագրու-
թիւնները ոչնչացած համարելու, և միայն
Եւրոպիա դէմ կը կենայ, ուրիշներն
ալ ընդհակառակն կը պնդեն թէ Եւրո-
պիա համաձայնութիւն է, բայց Եւրոպիա դէմ
կը կենայ:

Ես ամեն հակասական զեղոյններէն թէ
որ առայժմ քան մը կրնայ հասկցուիլ, ըստ
մեզ սա է, որ միջնորդ տէրութիւնները
չպիտի կրնան իրենց քաղաքական տարբեր-
ք և իրարու հակառակ շահերը համաձայ-
նեցնելով՝ Լեհաստանի համար իրապէս
օգտակար խորհուրդ մը երկնել: Ուոսիա
ալ համադրուած ըլլալով ասոր, անկրկե-
ւան վստահութեամբ կը քաղաքականու-
թիւնն յառաջ կը տանի: Լեհաստանի
մէջ խառնութիւնն օր քան զօր կաւելցնէ,
և իր հաւատարմը դաշնակցներուն՝ այն
է ցուրտին, ձիւնին և սառնամանակաց գոր-
ծակցութեամբ Լեհաստանին 'ի սպառ-
նիքներու անտարակոյս կերելի: Լեհաստան
ալ իրենց կողմէն ամեն ձիւր կը թափեն այս
համախմբեալ գորութեանց դիմանալու և
մինչև յառաջիկայ գարունն պատերազմը
շարունակելու: Բայց պիտի կրնա՞ն,

Պատասխանը դժուարին կերելի մեզ:

Փարիզէն հոկտ. 1/13 թ. Լոտարայի հե-
ռագրաւոր մը կը ծանուցանէ թէ տե-
րութեան պաշտօնեայ անուանի Պ. Պի-
եո լատ. հոկտ. 12 ին մեռեր է:

Յունաստանի թագաւորը՝ որ անց-
եալ շարժում Լոտարա հասած էր, հոկտ.
1/13 ին Փարիզ կ'ապաստէր, և հոկտ.
10/22 ին թուրքներէն ալ պիտի նստի Քար-
ֆու երթալու համար, ուր յոյները կարգէ
գուրս պատրաստութիւններ կրնան նորին
վեհափառութեան փառաւոր ընդունե-
լութիւն մը ընելու համար:

Նորկաստանէն Սուէշի ճամբով
Թարիստ եկած վերջին լուրերը՝ դճա-
ցուցիչ չեն: Կը ծանուցանեն թէ Քա-
պուլէ Լիւրին հպատակներէն 2000 ի
չափ զինեալ մարդիկ՝ որոց մէջ բազ-
մաթիւ ապստամբ հնդկ զորականներ
կան՝ Նորկաստանի անգղիական երկիրնե-
րը մտնելու ժողովուրդէն ապստամբեցը-
նելու մտք: Նորկաստանի անգղիական
կառավարութիւնն ալ բազմաթիւ զօրաց
զուգեղներ պրկեր է անոնց դէմ, և իր գը-
լաւոր կապիւսը Լահորէն ըլլալով,
12000 զօրաց բանակ մը կը ղուգարէ հոն:

ՆԵՐՔԻՆ ԼՈՒՐԵՐ

Սոյսերական հրամանաւ
Պարիզի նախորդ գայմադամ Հու-

լիւ արան 'Սապուսի գայմադամ անուա-
նեցաւ զնոյն պատմութեան աստիճանաւ:

Եւրոպայի գլխաւոր պաշտօնեայներէն Իս-
մայիլ պէյը Լադիկայի գայմադամ ան-
ւանեցաւ:

Երեւանի գայմադամ Հասան էֆէն
պիտի Սիւրիսիանի աստիճան տրուեցաւ:

Մարիոսեան մեծարգոյ Պետրոս է-
ֆէնտին Ռ'էնովայի օսմանեան հիւպա-
տոս անուանեցաւ:

Պերութէն հոկտ. 4 թ. Լոտարայի հե-
ռագրաւոր մը կը ծանուցանէ թէ տե-
րութեան պաշտօնեայ անուանի Պ. Պի-
եո լատ. հոկտ. 12 ին մեռեր է:

Նորկաստանի անգղիական երկիրնե-
րը մտնելու ժողովուրդէն ապստամբեցը-
նելու մտք: Նորկաստանի անգղիական
կառավարութիւնն ալ բազմաթիւ զօրաց
զուգեղներ պրկեր է անոնց դէմ, և իր գը-
լաւոր կապիւսը Լահորէն ըլլալով,
12000 զօրաց բանակ մը կը ղուգարէ հոն:

Նորկաստանի անգղիական երկիրնե-
րը մտնելու ժողովուրդէն ապստամբեցը-
նելու մտք: Նորկաստանի անգղիական
կառավարութիւնն ալ բազմաթիւ զօրաց
զուգեղներ պրկեր է անոնց դէմ, և իր գը-
լաւոր կապիւսը Լահորէն ըլլալով,
12000 զօրաց բանակ մը կը ղուգարէ հոն:

Պերութէն հոկտ. 4 թ. Լոտարայի հե-
ռագրաւոր մը կը ծանուցանէ թէ տե-
րութեան պաշտօնեայ անուանի Պ. Պի-
եո լատ. հոկտ. 12 ին մեռեր է:

ԲԱՆԱՍԻՐԱԿԱՆ

ՈՒՍՏԱՆԻՍՏԱՆԻ ԵՒ ԳՐԱԳԻՏԱԿԱՆ
ՏՐԱՄԱՌՈՍՈՒԹԻՒՆԸ

Պ. Տը Բալուր եւ Խաղաղական միութիւնը (1)
Բ.

Քաղաքի միակ և սիրելի նպատակն
էր Խաղաղական միութիւնը, որուն հա-
մար իր մանկութենէն ինքիւնը նուիրած
էր: Մարտի 1814 թ. անկուսէն ետքը, 1814 թ.
Եւրոպական տէրութիւններն Խաղաղ-
այլ և այլ քաղաքները Պարիզի ձեռքէն
առնելով իրենց հին տէրերուն դարձու-
ցած էին: Թոքսնայի, Սոմեայի, Բարմայի
գուբերնը, Մարտի թագաւոր
ը և սրբազան Պապ Եւստրապիոյ
պաշտօնաւորութեամբ դարձեալ իրենց ա-
թոնները բազմեցան: Իսկ Եւստրիա հա-
րուստ կերպով վարձարուեցաւ Լոտարայի
տեան Ս. Եւստրիայի ընդարձակ թագաւո-
րութիւնն իր իշխանութեան ներքեւ առ-
նելով և իր ազդեցութիւնը բոլոր Խա-
ղաղական միութիւնը: Խաղաղացի ստիպ-
ուած էին այս երկաթի լուծը կրելու, և
թէպէտ 1849 թ. իրենց բոլոր ձիւր թա-
փեցին ազատելու համար, այլ 'ի զուր-
վան զե զինու գորութեամբ դարձեալ

(1) Տես թիւ 606:

հաղանդելու պարտաւորեցան: Ես մի-
ջոցին Սարտենիոյ փոքրիկ տէրութիւնը
Պարիզի Եւրոպայի և իր որդեգրի Ս. Եւ-
թոյ Լոտարայի շնորհիւ, արդէն բա-
կաւոր էր սահմանադրական վարչութեան
մը բաղկը վայելելու և օրէ օր կը ծաղ-
կէր ու յառաջ կերթար, մինչեւ հարա-
ւային Խաղաղական միութիւնը երկիրները, Եւ-
թոյի Պարիզեան բռնաւորաց ձեռքը
աղքատութեան յետին աստիճանն հա-
սած էին: Քաղաքի հեռատես դատ-
ղութիւնը հասկցաւ որ այս բաժանեալ և
տար Խաղաղական միացումները գորաւոր Խ-
աղաղական մը կազմուած համար կեդրոն մը
պէտք է, և Սարտենիոյ թագաւորու-
թիւնը միայն արամադրութիւն ունէր
այնպիսի կեդրոն մը ըլլալու: Ուստի իր բո-
լոր գորութեամբ նախ ջանաց որ հոն ա-
մեն տեսակ յառաջդիմութեանց սկզբ-
բունքը սերմանէ, որոց պոռուղը ետքը պի-
տի քաղէր: Բայց ներքին բարեկարգու-
թիւնը միայն բաւական չէր, պէտք էր
նոյնպէս որ Եւրոպական դաշինքներուն
մէջ իր տէրութիւնն ալ ձայն ունենար,
ասոր համար առիթը ձեռքէ չփախցու-
նելով երբ 1854 թ. Եւստրիա հեռացաւ
դաշնակց տէրութիւններէն և չեղբու-
թիւնն պահեց, Քաղաքի իսկոյն բանակ-
ցութեան սխաւ, և հակառակ բոլոր իր
պաշտօնակցաց՝ ինքն ալ միջամտելու ելաւ
արեւմտեան երկու մեծ տէրութեանց դաշ-
նակցութեամբ Պրիմի պատերազմին մաս:

նակից ըլլալու համար: Ես անկով հաշ-
տակութիւնը վերահաստատուած ատեն Ե-
ւստրիոյ կորուսած ազդեցութիւնը ինքը
ձեռք առաւ Փարիզի դեպտանաթոգովն
մէջ, ազդեցութիւն մը՝ ուրիշը յետոյ Խ-
աղաղական միութիւնը պիտի բողբոջէր:
Սաղաթի Քաղաքի ստացած յաջ-
ղութիւնները խաչընդառնելու և հակառա-
կորդներ ալ հանած էին իրեն դէմ որոնք
սաստիկ կը մերժէին իր առաջարկութիւնը,
և թէ թագաւորը հաճութիւն չտար,
անոր դեպքունք նախապետութեամբ մտա-
ծած յատուկաբար ոչնչանալու վտանգի
մէջ պիտի իյնար: Եւ թագաւորն հա-
ձեցունեց վերջը կը մտար խորհրդարանին
հաճութիւնը, առանց որոյ ազատ երկիր-
ներուն մէջ կառավարութիւնը չկրնար ըստ
ինքեան շարժիլ: Բայց ինչպէս համոզելու
էր այլ և այլ կարծիքներէ բաղկացեալ
ժողով մը՝ այնպիսի պատերազմի մը հա-
մար՝ որ առ երեւոյթս մեծ օգուտ չէր ցոյց
տար և որուն վախճանն անստորոգ և վե-
տանդներով չըմպապատեալ էր: Եսոր հա-
մար պէտք էր որ խորհրդարանը կատար-
եալ վստահութիւն ունենար պաշտօնա-
կալին խոհմութեանը վրայ և ունէր ալ,
վան զի այս ծանր ձեռնարկութեան հո-
գը բոլորովն անոր յանձնեց, և տեսնը-
ւած արդարեւներէն իրաւունք ունեցը-
սելու թէ չսխալեցաւ:

Քաղաքի գործունէութիւնն ամեն
տեղ կը հասնէր, ամեն պարագայի մէջ

նորանոր փորձեր ցոյց կուտար, և մինչ-
դեռ մէկ կողմէն փոքրիկ այլ քաջ Սար-
տենական բանակ մը Եւրոպայի կուգարէր,
միւս կողմանէ ներքին բարեկարգութիւն-
ները միշտ գորաւոր ձեռքով մը յառաջ
կը մղէր: Ես ազատութեան եռանդուն
սիրահարն իր ուշադրութիւնը հռովմա-
կան կղերին հարստահարութեանց վրայ
դարձուց, և խորհրդարանին առաջար-
կութիւն մ'ըրաւ, եկեղեցական եկամտից
անհաւատարմութիւնները վերցունելու հա-
մար: Մինչև այն ատեն ըրածները բաւա-
կան չէին զինքը կրեւրական բանադրանաց
չանթերուն ենթակայ ընելու, և ոմ
սակնուկ վրայ եղած, եւ պիտի պատերազմը կրակ
կտրած էին իրեն դէմ, դէպքերը մտա-
լուտ փոթորիկ մը 'ի սպառնացին, Պարիզն
ժամանակաւ Ինթերմիւթեցի զօրքերն հնձե-
լուն տխուր գոյժերը կանուտէր: Նոյն իսկ
արքունական դերձաստանին մէջ պատա-
հած ողբային մահերը գեղադրութիւն կը
գուշակէին, և Քաղաքի անկումն ան-
հրաժեշտ կերեւաւ, թէ Ս. Եւթոյ Լո-
տարայի թագաւորին հաստատարու-
թիւնը, անոր՝ որուն խաղաղութիւնն ոչ 'ի զուր-
« ԻՆՈՒՆ Կալմանթութեան » (արի թագա-
ւոր) մականունը տուած են, ամենայն ձա-
խորդութեանց տոկարով թշնամական յար-
ձակումներէ չպաշտպանելու իր պաշտօնա-
կալը: Տարակոյս չկայ որ Քաղաքի այն-
չափ ատեն իր պաշտօնը յաջողութեամբ
փարելուն մէկ մեծ նեցուկն ալ թագա-

Արեւիկի բերդին տակ կուգան . անապատը զգրած աւաւններնուն մէջ 1500 էն աւելի կով կայ :

« Լատինացեոց Պատրիարքարանի բըժիշկ տղայք որ Լիւնանո Նրուստիմէն երեք քառորդ ճանրայ հեռու եօթն Պէտէվիներու պատահեցաւ , որոնք վրան գտնուած հազար ֆրանքի չափ ստակը կողողտելէ զատ , Պատրիարքարանի ծառայութեան մէջ ըլլալը խմանալով չարաչար ծեծեցին զինքը , և անշուշտ կը մեռնէին թէ որ Սաֆֆա զիւղին բնակիչներն օգնութեան չհասնէին :

200ի չափ Պէտէվիներ ալ Տէրտիւն զիւղին վրայ յարձակելով ինը հոգի մեռուցին , և 37 հոգի ալ վիրաւորելով իրենց բանին դալը ինչ որ դասն՝ կողողտեցին

Ուստի կրնամ ըսել որ Նրուստիմի նահանգը Պէտէվիներուն ձեռքն է , և աւելի օր նորանոր աւարառութեանց ձայն կը լսուի :

« Խօսք կայ թէ բոլոր Զօրանի մէջ , և մինչև Զորդանան գետը տարածուած երկրին մէջ 300000 էն աւելի (այս թիւը խիստ չափաւոր կերելի) արար Պէտէվիներ հաւաքուած են ապստամբութեան ուժ տալու համար : »

Սակայն Եստրեատանի կուսակալ Վ. սեմ Բապուլի փաշային կողմէն Բ. Գուռը եկած վերջին հեռագրաւոր մը կը ծանուցանէ թէ Պէտէվիներուն ասպատակութիւնները խափելու զարգացել է : Եստրեատանի ջոկատները փարսեան ցիրուցան երկրէն . բազմաթիւ աւարառուներ ձեռք ինչալով հրացանի բռնուեր են , և յափշտակուած աւաւններն ալ վերադառնալ տերերուն տրուեր են :

ԱԶԳԱՅԻՆ

Ազգային Բազմաբան ժողովոյ նուրբնոր մեծապատիւ անդամներէն ոմանք Զորդանան տուած ըլլալով , ազգային երեսփոխաններն հինգշաբթի օրը ի ժողով հրաւիրուեցան Պատրիարքարանը . բայց մեծադիմ ասոր ներկայ չգտնուելով ատեան չբացուեցաւ : Սակայն և այնպէս ներկայ գտնուող երեսփոխանը ջանացին հրաժարելոյ մէկ քանին համոզուել որ իրենց յանձնուած պաշտօնը պարտաւորաբար ընդունին . և զոչնոթեամբ կը ծանուցանենք որ իրենց ջանքն ապարդիւն չե :

Լու . Մնացեալներուն համար ալ որ ներկայ չէին խօսք տուողներ եղան ամեն ջանք ընելով հաճութիւններն ստանալու :

Ար յուսանք որ այս վերջիններուն ջանքն ալ յաջողութեամբ պսակուելով . Բազմաբան ժողովոյ կազմութիւնը ժամ առաջ կատարուած տեսնելու բերկրութիւնը կուենանք :

Ներկուշաբթի օրը Արծնական ժողովն իր առաջին նիստն ըրաւ ազգային Պատրիարքարանը և իւր զիւղանը կազմեց . հետեւալ կերպով .

Գեր . Ներսէս եպիսկոպոս՝ առնեալ պետ :

Երթ . Տ . Յօհաննէս Փափաղեան՝ փոխանորդ տեսնապետի :

Տ . Երեստակէս Սամաթլոյ՝ տեսնալըպի :

Տ . Սահակ Օրթաղիւզի՝ փոխանորդ տեսնալըպի :

Ե . Արծնական ժողովը՝ Սահմանադրութիւնը . ի . յօդուածին համեմատ՝ եկեղեցական համագումար ժողով կը գումարէ Պատրիարքական ընտրելոց ցուցակը գաղտնի քուէարկութեամբ պատրաստելու համար :

Ազգային երեսփոխանական ժողովոյ առաջին նստին մէջ՝ առժամանակեայ փարզութեան Խառն ժողովոյ տեսնապետ մեծապատիւ Բարսեղակ պէյը ճառ մը կարդացեր էր :

Եստի ճառը՝ որ Խառն ժողովոյ ազգին մատուցած երկամեայ ծառայութեան մէկ համեմատ նկարագրին էր , արժանի կը համարէր հրատարակել . իրիւն շնորհակալեաց պարտք մը՝ որուն վրայ անժխտելի իրաւունք մը ստացած է Խառն ժողովն՝ ազգին տարտամ և անկերպարան վիճակին մէջ ազգային գործերը խոհական և անձանձիր փութով անօրինելուն համար :

Գերապատիւ Սրբազան Հարք-եւ-մեծապատիւ Տարք անդամք Ազգային Ընդհանուր պատկառելի ժողովոյ :

Ազգին անխնայութեան դժուակ ժամանակին մէջ ազգայիններէն և արտաքին գործերը անօրինելու համար Բ . Գրան հրամանաւ Սրբազան Տեղապահի նախադրանքով եւս ըրաւ ժամանակեայ Խառն ժողովը հաստատուեցաւ , որուն կարեւոր պաշտօնին մէջ թէ անձեռնադաշտ անարժանաբար անդամք սահմանուեցանք :

Ահա սոցն ժողովը հաստատուած օրէն ,

ինչպէս ազգիւն ընդհանրութիւնը , նոյնպէս ինքը՝ կը փախալէր որ ազգային Սահմանադրութիւնը ժամ առաջ վաւերացուի . և ինչպէս զիւր մէկ կողմէն իրենէ չայ՝ օրինաւոր վարչութիւն կը փնտրէր , միւս կողմէն ալ իրենէ պաշտօնակալ՝ այս փափուկ և ծանր պաշտօնին պատասխանատուութեան բռնէն ազատելու անհամբեր էր . պատասխանատուութիւն մը՝ առ Ազգն , և որ աւելի մեծն է առ Բ . Գուռն , որ քանի երթար պիտի ծանրանար , նկատելով որ այն դժուար պարագայից մէջ ազգային Պատրիարքարանը . դրամական նշարաստէ որ ամեն կառավարութեան առաջին շարժիչն է՝ զրեթէ զուրկ էր :

Խառն ժողովը , իրաւ է որ իր ձեռքը Սահմանադրութեան օրէնքը չուէր , բայց որովհետեւ յոյս ունէր որ առ յապալայ վերափառ Նախարար շնորհիւր զայն պիտի ստանայ , միշտ կաշխատէր քիչ շատ անոր խմատէն չեղելով ընթանալ այն բաներուն մէջ՝ որ կարելիութիւն կը տեսնէր : Խառն ժողովը իրեն սկզբունքը բռնած էր ժողովրդեան մեծապատիւ մասին կամքը կատարել՝ թէ որ իրաւացի գտնէր , ամեն գործ խաղաղաբար ոգով և համագործակցութեամբ կատարելով թէ որ նախկին ըլլար . ապա թէ ոչ իրաւունքը Բ . Գրան ուժովը հաստատուելու ստիպուած էր :

Խառն ժողովը միշտ ջանաց որ եւ իցէ մէկու մը ազգին պատիւը ոտնահար չընէ չտայ , և մտածել որ եթէ ազգային յառաջագիտութեան էպակս օգտակար չպիտի կրնայ ըլլալ իւր ձեռքը ունեցած միջոցներով , դոնէ ազգային թէ կրօնական և թէ քաղաքական գործերը արագութեամբ կատարէ , այնպէս որ օրինաւոր վարչութեան մեծ բռն մը չձգէ անցեալին համար , որով կարող ըլլայ ներկան հոգալու և ապագային առանց մտատանջութեան յարգարկելու :

Ուստի Խառն ժողովը կը խոստովանի որ եթէ ուրիշ նկատմամբ օգտակար եղած չէ , Ազգին ալ հին հոգ մը ձգած չէ , և այն գործերը՝ որոց թիւը զրեթէ 5000 ի կը հասնի , բոլորն ալ իր օրովը անհնուած վճարուած են : Հարկաւ այս բաղմաթիւ անօրէնութեանց մէջ այսպիսի սակաւաթիւ պաշտօնէից օժանդակութեամբ միայն եղած գործոց մէջ թեւութիւններ ալ կը պատահին , թեւութիւններ՝ որ ոչ դանդաղութեան և ոչ անիրաւութեան արդիւնքն են , ալ կը խոստովանենք որ միայն շատ անգամ հասուն խորհրդածութեան մասնակցողներնու համար էր , և այս պատճառաւ խառն ժողովը՝ այս ազգային երեսփոխանական պատկառելի Ընդհանուր ժողովին ներողամտութիւն կը խնդրէ իրենէ վարձատրութիւն :

20 սեպտ . 1865 :

ԽԱՌՆ ԼՈՒՐԵՐ

Օգոստոսի 10-ին Նիքոնիւր մայրաքաղաքին կայսերական զօրաց մատակարարուած օրական հացին տւելի աժան և աւելի ընտիր ըլլալու համար հրաման ըտաւ որ հացագործութեան պաշտօնը գնդապետ Արիզ պէյին յանձնուի , և ներկայ հոկտեմբերին սկիզբէն տրուելի զօրաց հացը մասնաւոր փուռերու մէջ շինուի զօրաց ձեռքը :

— Աղբարանի մէջ կը գրեն թէ « Եստի գետին յորդութիւնն Աղբարանից և Պահարի մէջ տեղի երկաթուղին ու հեռագրական թելերն աւերել է :

— Այս օրերս Վ . Պօլոյ մէջ հեռագրական լուրերու գործը թելուն մը բռնուեցաւ : Յայտնի է որ Լ . սնարային և ուրիշ կողմանէ եկած հեռագրական լուրերը դրամական գործառնութեանց պարտադրանքուն համար մեծ կարեւորութիւն ունին : և ամեն միջոց ի գործ կը դրուին այն լուրերը կանուխ խմանալու :

Մայրաքաղաքին հեռագրական տեսչութիւնը ժամանակէ մ'ի վեր խմանալով որ Եւրոպայէն եկած հեռագրաւորները կը գողցուին , երկար հետադատութիւններէ ետեւ դատարար երեքմի կայսերական հեռագրատան մէջ (գործակալութիւնը ընդհանուր Խառն ժողովին անունէ մէկը) Լ . Պօլոյ Պիւլիկով տեղէն ըսուած թաղը տան մը մէջ մեքենայ մը հաստատել , անկէց անցնող հեռագրական թելերուն բարակ թել մը կտակեր , Եւրոպայէն եկող բոլոր հեռագրաւորները կը գողնայ : Ուստի հեռագրատան կողմանէ տունը կոխուելով Ստեփանը բռնուեցաւ և ստիպանուեցաւ զուրբ բանձարկուեցաւ :

— Բեա հախանիի զբօսալայրին մէջ ըլլալը ձիարշաւի մրցումը՝ որ երեկ պիտի կատարուէր , պատրաստութիւնները դեռ ընցած չըլլալուն համար դալ շարժումն մնաց :

— Արեւիկայի օրը ժամը իննին միջոցները Պէյօղլուի Գուռէ գաւառին հըրդէհ պատահելով՝ 15 տուն ու խանութայրեցաւ :

— Արտուի թէ Բէրայի նորընտիր քաղաքապետական ժողովն իր առաջին նրստին մէջ առաջարկել է որ Ղալաթիոյ պարիսպը քակելով , անոր քարերն ու տեղը վաճառուին , և քաղաքապետական ժողովին պարտքերն հատուցանելու գործածուին :

Լորին բարեկամութիւնն էր , ալ քաղաքական հորիզոնին վրայ այնչափ զանազան միջոց մէջ իր աստղին տալծառութիւնը մինչև իր մահուան օրը մնալուն և այնուհետեւ անմահ փայլելուն բուն պատճառը , այն քաջատրուութեանը վրայ կայացած էր , որ իրաւունքն իր կողմն ըլլալը զգալով՝ ճշմարտութեան անվիհեր ակոյեան կը կանգնէր . և թէպէտ շատ անգամ առանձինն մնար ապարդիւն մէջ , ալ իր պաշտպանած փաստին վրայ տարհոյ էր որ վերջապէս ամենքն ալ պիտի յաղթահարէ : Ըստ համար ոչ ինքը կուսակցութեան մը հետեւեցաւ և ոչ ալ ուրիշներն իր կուսակցութեանը հետեւեցուցաւ որ իրաւունքը կար՝ հոն էր և Բապուլի , և ուր տեղ պատրանք՝ առանց փախստեան ճշմարտութեան լուսով կը հեղքէր մոլորութիւնը , կշռեցի լծակին պէս ոչ յաջ և ոչ յաջեակ խտորելով , ալ իրեն կեդրեն ուրիշներն իրեն քաշելով : Եստի ամենուն սիրելի և անհաճեալ եղաւ , այսպէս իր հակառակորդաց յաղթեց գործութեամբ զգոնութեան և իրաւանց : Բայց միայն խոստուն յատկութիւններով մարդոց համակրութիւնն ամբողջ չստացաւ , պէտք է նոյնպէս կամ եռանդ ունենալ կամ ուրիշներու եռանդին մասնակց ըլլալ , և Վ . Տէր Բապուլի այս երկու փամ յատկութիւններն ալ ունէր . անկիւ իր հայրենայնացն հաղթեց իր ազատութեան համար ունե :

ցած անուտ սէրը , և ինքն ալ մասնակց եղաւ Խառն ժողովին անխնայութեան համար անոնց ունեցած փութութեան եռանդին : Խորհրդարանին մէջ այնչափ յուզմամբ և Խառն ժողովը կարողանալէր , որ կաշեմ թէ նոյն իսկ իր հոգին շրթանքը վրայ կը փայլէր : Խառն ժողովները հասկցան ասիկա և իրենք ալ սրտեղան մէջ անջնջելու գործեցին Բապուլի անուշը , այնուհետեւ բոլորովին անոր խմատէն ու հայրենասիրութեան յանձնելով որ իրենց ազգային միութեան մեծ գործը յառաջ տան :

Եւս նախաձեռն Եւստրիան չէր կրնար երկայն ատեն Խառն ժողով մէջ Բիւնթի ծաղիկն անտորբեր աչօք տեսնել , մանաւանդ երբոր կ'զգար թէ ինքն ու իր պաշտպանած իշխանները , խաղաղաց համակրութիւնն ստանալէ հետէ էին : Եւստրիոյ գոռալ թաղուէին՝ Վ . երեսփոխանը՝ որուն գերութեանը վրայ Պարսն այնչափ սրանչել տալով ողբացեր է , չէր հանդուժեր օտարին լուծն առանց հեծութեան կրել : Միայն Լ . ոմարտիոյ դրախտը՝ որ խաղաղութիւնը չափաւորութեամբ և աշխարհիս դրախտը (ձիարանի ու տէլ մօնո) կը կոչեն , իր հայրենասիրութեան ցոյցելուող անարդարան յարաբարութիւններ տեղադրով : Իսկ Խառն ժողովին անուշ և գեղարուեստից մայրաքաղաքը՝ Ֆիորենցա՝ Վ . Ուրբալիի ձայնին հետեւելով

կը վերանայ իր դուքսը և ազգային ժողով կը գումարէր Սարտենիոյ հետ միանալու համար : Եւստրիոյ ու Սարտենիոյ մէջ պատերազմն անհրաժեշտ եղած էր , և այս անհաւասար կռուին փոխաներ երկուքն էր անշուշտ այս ետքինին համար , եթէ Վարօյնի կայսրը գաղղիական բանակին դուրսը կեցած իր դաշնակցին օգնութեանը չփութար :

Պատերազմին բոլոր հանգամանքները տակաւին շատ նոր են որպէս զի վերստին պատմեց . երկու ամուսնան մէջ միացեալ բանակները մեծամեծ յաղթութիւններ ըրին աւստրիացեոց վրայ , և Մոնթեպելլի , Բալեմպոյի , Մաճենիոյի և Մարինեանի ձախառմարտներէն ետքը , Վարօյնի կայսրն ու Վ . երթոր Լ . մանուէլ թագաւորը փառաւոր կերպով Միլան մասն (8 յունիս 1859) . իսկ Վարօյնի իշխանը թագաւորի վրայ արշաւելով , բընաիշներէն ուրախութեան աղագանքներով ընդունուեցաւ , և իր հրատարակած յայտարարութեամբը հաղաւորութեանը կամարներ իր խաղաղ օգնութեանը վաղցին :

Սարտենիոյ պատերազմին յետոյ՝ ուր աւստրիացեոց պարտութիւնը իրենց դուքսութիւնը խորապէս , պետադաւարում հնելով երկու կայսրեր Վ . երթորները մէջ տեսութիւն ըրին և հաշտութեան հիմունքը որոշեցին որ էր , խաղաղութեան հակցութիւն մը հաստատել Պարսն նախադաշտեանը տակ և Եւստրիոյ կայս :

ըր Վ . երեսփոխան իրեն օգահելով բոլոր Լ . ոմարտիան Սարտենիոյ կուտար , Եստրիոյ հետեւներ եղաւ Յուրիսի դեսպանաժողովը որ այս հիմանց վրայ հաշտութեան գաշադրութիւնը կընքէ : Բայց դաշնակցութիւնը միութեան ըսել չէ , և Պարսն նախադաշտեանը խաղաղաց տպատիտ մասին այնչափ ներհակ էր ինչպէս գեղեցիկ այդ ինքն մէջ գոսացեալ ծառ մը : Սարտենի օրը Բապուլի այսպիսի նուաստացուցիչ պայմաններով հաշտութիւնը ընդունէր , ոչ երբէք Բապուլի խնդրածը միութեան էր , և իր երեւակայած միութիւնն այս չէր , ուստի առաջին անգամ այս անհաճոյ պայմանները լուծելու պէս Վ . երթոր Լ . մանուէլը քով վաղց ջնջելու քաջուած , դէմքը կարմրած , աչքերը կրակ կորած և այնչափ ազատութեամբ իր սրտութիւնը ցոյց տուաւ , որ թագաւորը պարտաւորեցաւ անոր հասկցունելու թէ իր օգոստոսիա գաշնակցին հակառակի պիտի ըլլար ուրիշ կերպ շարժում ընել , Բապուլի սատակ յաղաւորութեանը եղաւ և Սարտենիոյ զօրապետին յառաջ իր հրատարակելու տուաւ : Իսկ իրեն տեղ Վ . Սարտենիոյ պաշտօնակալներու ընդմիջումը Գ . Սարտենիոյ բանակցութիւնները կըցաւ յառաջ տանիլ , պէտք եղած շնորհուններն ընելով ի շնորհս թիւլիւրիկի արքունեաց քաղաքականութեանը դեր մը զոր անցեալ տարի ալ խաղաղութիւնը իրեն քիչ յաջողութիւն դուտ :

գարձանը խեղճ սպասաւորը կը մտնէ, « Զէնէ, կըսէ մեր Սրբազանը, սա տեղ ստորագրութիւն գիր որ աղաքտիս » : Երիտասարդն ալ ազատութեան յոյսով առանց ինչ գրուած ըլլալը գիտնալու կ'ստորագրէ, որ էր իր մեղադարտութեան խոստովանութիւնը : Տեղւոյն մէկ քանի եկեղեցականներն ալ վկայ կը դրուին այս խոստովանութեան : Ստորագրութիւնն առնելէ ետեւ մեր Ս. առաջնորդը մարդաբարեարեւելիքը պատկերու կեննէ ըստպատուր Գարուծիւնին հետ, բայց դժուարութիւններ դեմը կեննէն : Վասն զի տղուն անկարող ըլլալը խնայուելով դործը բժշկաց քննութեան կը յանձնուի, եւ երիտասարդին անկարողութիւնը կը հաստատուի 'ի դարմանք մեր Ս. առաջնորդին, որ միշտ կը սնդէր մայրացեալ աղջիկն անկարող Գարուծիւնին կնոթեան տալու : Բայց բժշկաց վկայագիրը չլստեց իր այս հարկաւորն ջանքը : Ուստի անկարող Սրբազան Ս. Գ. Ս. իննամակ գըրելով 5000 դրուէ խնդրեց, որպէս զի աղջիկն ուրիշ մը հետ պտակէ : ստակն եկաւ, անկարող երիտասարդը ճամբուեցաւ, եւ մայրացեալ աղջկան ալ ամուսին մը փնտռելու ելան : Ս. առաջնորդը շատ աշխատեցաւ էրիկ մը գտնելու եւ վերջապէս Ս. Թագաւոր եկեղեցւոյ մոմէի հիւանդոտ Գալոր անուն խեղճը կը կանչէ եւ կ'առաջարկէ զինքը ամուսնացնել Սրբազանի մայրացեալ աղջկան հետ : Եւ հաճութիւնը առնելով այս պաշտօնը լուսարար սարկաւազ Գօհաննէս վարժապետին կը յանձնէ : Երկու կողմէն հարսանեաց պատրաստութիւններ կը տեսնեն, ամեն բան կարգին կը դրուի, բայց հարսանեաց կիրակի դիւշերը մայրացեալ եղբայրներն ուրիշ կողմանէ համոզուելով մէկէն 'ի մէկ կը մերժէ մոմէի Գալորին հետ ամուսնանալը : Ուստի հարսանքն կը մնայ, վասն զի մեր Սրբազանին քոյրն ու քուստրն ալ չեն հաճեր այս ամուսնութեան : Բայց որովհետեւ մոմէի Գալորը անհիւսկի, բազմեք դպրեր, 150 դրուէ ծախք ըրեր եւ փեսայ ըլլալու պատրաստուել էր, խեղճին սիրտը չկործարու համար գիշերանց Սրբազանին կը դիմեն, անոր համաձայն Ս. Թագի թաղէն ուրիշ անմայր աղջիկ մը կը գտնեն, եւ անմիջապէս հայրը համոզելով աղջիկը կը հաղուեցնեն եւ հարսնաւէրի անունով մոմէի Գալորին առանդ կը բերեն : Եւ ամուսնութիւնը վրայ կը հասնին եւ մեծ խաղաղութեամբ աղջիկը կ'առնեն տունը կը դարձունեն : Ասոր վրայ մոմէի Գալորին փեսաւէրները նորէն բաղձութեամբ առաջնորդարան կը դիմեն եւ հարս կը խնդրեն Սրբազանին : Սրբազանն ալ ամեն ջանք, խրատ եւ համոզում 'ի դործ կը դնէ 'վերջին աղջկան հայրն ու եղբայրը

հաճեցնելու, բայց չյաջողիր : վերջապէս մեր Ս. Սրբազանն առաջնորդին ճարը հառնելով ամենն ալ կը վճռէ, հարսնաւէր փեսաւէր կը ցրուին, խեղճ մոմէի Գալորը բացը կը մընայ, բայց Ս. առաջնորդը դարձեալ վրան դըրալով խօսք կուտայ անոր՝ ուրիշ աղջկան մը հետ ամուսնացնելու :

Իսկ Սրբազանի մայրացեալ սպասուհին ալ մեր Սրբազանի ջանքը Շաշիւրեան կարպետ անուն անձին հետ պատկուեցաւ Ս. Թագաւոր եկեղեցւոյն մէջ :

Մոմէի Գալորն ալ առայժմ իրեն եղած յուսադրական խոստումներով ինքզինք կը մըրիթարէ :

Երկրի մը մէջ երկաթուղիներուն ամբաւօքունն ու կարեւորութիւնը այսօրուան օրս չճանչող չկայ : Այժմ ամուսնականութիւնը որ աղքատ հարստութեան միջոց, աշխարհի խաղաղութեան ամենէն մեծ երաշխաւոր, քաղաքակրթութեան առաջնորդ եւ աղքատ իրարու հետ բարեկամութեամբ ու սիրով կ'ապելու ամենէն ապահով կապը ճանաչուած է, շողեչարժ նաւարկութեամբ եւ երկաթուղիներով միայն կը բարգաւաճի ու կը յառաջագնացի : Այս նկատմամբ մեր պատուական աղբայրն ու շաղբութեանը կը յանձնենք հետեւեալ կարեւոր ծանուցումը :

ՅԱՆՈՒՑՈՒՄ

Կայսերական հրամանաւ Ա. առնայէն մինչեւ Բուստուք շինուելէ երկաթուղիներ շինութեանն ու մատակարարութեանն համար շինուած կանոնադրութիւնը Բ. Դռնէն ընդունուելով հաստատութիւն դասու, եւ քիչ օրէն իր բաժինները պիտի ծախուին : Ուստի այս մասին կատարեալ տեղեկութիւններ ունենալու եւ բաժին գնելու փախաբողութեան սեղանաւոր Պ. Հանսոնին վաճառատունը կամ վերատեսուէր Պ. Ռէվէլի վաճառականին Ա. շիր էֆէնտի խանին մէջ ունեցած մենեալը պէտք է երթան եւ ուզած տեղեկութիւններն ստանան :

Ա. երոյշեալ կանոնադրութեան համաձայն ընկերութիւնը 45000 բաժինէ բաղկացեալ ըլլալով, արդէն 36000 բաժինը Անգլիոյ մէջ ծախուած է եւ մնացեալ 9000 բաժինն ալ Օսմանեան երկրին բընակաց համար պահուած է : Այս 9000

բաժինէն 7000 բաժինը որոշեալ դնով առանց զեղչումի ծախուելով՝ մնացեալ 2000 բաժինն ալ նոյն 7000 բաժինները գնողներուն մէջ վիճակահանութեամբ աւանդ մէկուն ունեցած բաժինն համեմատ ձրի պիտի բաժնուին :

Ամեն մէկ բաժինը դինն է 20 անգլիական լիրա : 5 լիրան կանխիկ եւ մնացեալն ալ՝ վեց ամիս անգամ մը 2 1/2 լիրա տարով պիտի հատուցուի :

Այս 7000 բաժինը գնողներն ստակը վճարած օրերէն հաշուելով՝ վեց ամիս անգամ մը տարեկան հարկերն հինգ հաշուով տոկոս պիտի ընդունին Պ. Հանսոնի վաճառատունէն : Սակայն վիճակահանութեամբ ելած 2000 բաժիններուն տոկոսը երկաթուղիներ լինալէն ետքը վճարուել պիտի սկսի :

Երկաթուղիներն արտօնութեան պայմանագրով 99 տարի է : Եւ բաժիններուն տոկոս տրուելու համար առաջին 33 տարին 140 հազար, երկրորդ 33 տարին 120 հազար, իսկ վերջին 33 տարին 100 հազար, ընդամենը 360 հազար անգլիական լիրայի վճարումը Բ. Դռնէն կ'առաջարկէ թէ երկաթուղիներ ամբողջ լինալէն հաշիւ ըլլուի, տոկոսը հարկերն 6ի կուգայ :

Երկաթուղիներ ընկերութիւնը Անգլիոյ մէջ կ'ապրուած է եւ Պ. Ա. Ռէվելմ Սրբազան անուն անձին նախագահութեամբ վերատեսուէրներ որոշուած են : Եւ Անգլիոյ մէջ այս տեսակ երկաթուղիներ շինութիւնը վրանին առնող ամենէն երեւելի ճարտարապետաց հետ ալ պէտք եղած պայմանագրութիւններն հաստատուած ըլլալով այս երկաթուղիները տարուան մէջ ամբողջ պիտի շինեն, եւ արդէն մէկ միլիոն ֆրանք ալ կ'այսերական տէրութեան գանձը տուանդ դրած ըլլալով քիչ օրէն շինութեան պիտի սկսին :

1863 հոկտ. 1. Տնօրէն ընկերութեան

Ռէվելմ. Ս.

ԾԱՆՈՒՑՄԱՆԻՐ
ՌՕՊ ԼԵՅԻՆԻՐԹԵՕՒ

Տօքթէօն Պալօ Լաֆէթթէօն գաղղիացի բժշկին հնարած բուսական շուռուպը արիւնը մաքրելու յատկութիւն ունեցող շուռուպներուն ամենէն գերազանցն է, եւ գաղղիոյ,

Պէլճիքայի եւ Ռուսիոյ մէջ միակ աս կը գործածուի տեղութեան հրամանաւ : Մօրինա ձկան լերդին (գարաճկէր) եղին (պալքեալը) Սօքթէթի համար գործածուած շուռուպին, ստիպանային, նոյնպէս եւ խոտով, սակիով եւ սնդիկով (ճիւղ) շինված բոլոր դեղերուն դործը կը տեսնէ : Մարտողութիւնը դիւրին հոտը եւ համը անորմիկ է : Ամեն երկրի բժիշկներն այս շուռուպը կը պատուիրեն մորթի հիւանդութիւններու, որքանի (թէմբէի), խոյլի (սըրաճա), քոստոտութեան, պալարի (չիպան), ծննդաբերութիւնէ եւ երիտասարդական չափահասութեան պատճառաւ հիւանդութիւններու, կաթուածի, յօգուածացաւի, քոստութեան, հիւստիստի, սեւամաշտութեան եւ գլխաւորապէս տարախոխիկ անտեղուղէմ :

Այս շուռուպը կը ծախեն՝ Կ. Պօլիս Տէլա Սուտա, Մաթէօ, Ծիթէրէր, Վէլիճ դեւալաճաններն եւ Օթօնի, Քալէյա եւ Սինապեան դեղագործները : — Իւմիր՝ Իքառա եղբարք : — Աղէքսանդրիս՝ Կալէթթէ, Պէլլաճօրէ, Բէպիլի, — Գահիլթէ՝ Թիւթի, — Աթէնք՝ Վաթիլիօ : — Օսթա՝ Գօքլէ, — Բըրլինի : — Պալքէ՝ Սթէն, Հօնիկ : — Եաշ՝ Լօքման : — Իպրայիլ՝ Արիկը-Անճէլօ : — Վիլհէմա՝ Վիլհէլմ, Մօլ :

Գինն է, մէկ շիշը 16 ֆրանք : Կէս շիշը 8 ֆրանք :

Փարիզի մէջ այս շուռուպին ընդհանուր միջերանոցն է՝ Ռիւ Ռիշէ, Թիւ 12 Տօքթիօր Ժիրօտօ տը Սէն-ժէրմէն բժշկին սենեակը :

ՄՈՐԹԻ ՀԻՄՆՈՒԹԻՒՆԵՐ

Հնդկաստանի եւ Գաղղիոյ մէջ ամենէն երեւելի բժշկաց ըրած փորձերով հաստատուած է որ ժ. Երին բժշկին դոսաճ խոսքով Աղաթիքա բոյսին հատերն ու չիթօյլ օգտակարագոյն դեղերն ամեն տեսակ որքաններու (թէմբէի) եւ ուրիշ մորթի հիւանդութիւններու խոյլի (սըրաճա) եւ հնացեալ յօգացաւերու :

Կը գտնուի Բէրայի մեծ փողոցը Թէքէէ վարի կողմը Թիւ 485 Բիւպլիքաթէօն Ժէնէնալի անօրէն Ս. Մէֆրէտի գրաստանը :

Գ.Ի.ՈՒ ՄԱԶԵՐԸ ԶՕՐԱՅԵՆՈՂ ԶՈՒՐ ՄԸ
Այս օգտակար շուրը, թէ ճերմակ մաշկը կը սեղցնէ եւ թէ մազերուն արմատները զօրացնելով թափելուն առաջը կ'առնէ, եւ թափած մազերուն տեղ նորէն աղէկը կը բուսցնէ, եւ բոլոր մազերն իրենց նախկին վիճակին մէջ կը փայլեցնեն : Ար ծախուի Ղալաթիա Լօմէր փողոցը Թիւ 17 Ամբիկայի մալիկան :

ԱՌԵԻՏՐԱԿԱՆ

ԴՐԱՄՈՑ ԱՐԺՈՂՈՒԹԻՒՆԸ

Կ. ՊՈԼԻՍ	Շաբ.	Բ.	Գ.	Դ.	Ե.	Ուր.
3 ՀՈԿՏԵՄԲԵՐ	28	50	4	2	5	4
	1.2	1.2	1.2	1.2	1.2	1.2
Օսմանեան լիրա Մէճ . .	104	100.25	100.30	100.30	100.30	100.35
Քանիւնոց արծաթ . .						
Քանիւ. Մուսթաֆէ . .	69.30	69	69.15	69.20	70	70.20
Էսամար ձէտիւտէ հին . .	55.15	55.25	55.35	55.20	54.5	54.20
« « նոր . .	55.10	55.20	55.30	55.20	54	54.15
« « վերջին . .	57.10	57.25	57.30	57.20	58.2	58.20
Մէրկի 10 տր. ակա. առ						

ԱՐՄՏԻՔ

ԿՈՍՏԱՆԴՆՈՒՊՈԼԻՍ 3 ՀՈԿՏԵՄԲԵՐ

Յօրեն Թալլան	—25	Յօրեն Իսմայիլ Կալուզ	—
» Իսմայիլ	24—25	» Վարնա	48—20
» Կալազ	20—21	» Պուրազ	20—21
» Բուսիլի Պալլէք	—	» Պալլէք	49—20
» Սամսոն	49—20	» Եղիպտացորեն Վալալի	—
» Ալթօֆ Կալուզ	22—25	» Իպրայիլ	—
» Իպրայիլ	47—49	» Գարի	9—40
Վաճառանոցի մէջ կայ ընդ ամենը	80000	գրիւ ցորեն ու գարի	

ՆԵՐՔԻՆ ԲԵՐՔ

Դիստր (Մաղը) սեւ.	400 լիրա	—44
ճերմակ		—40
Ինդին հատիկ (ձէնրի) Ենկիւրի	400 լիրա	—12
Բուրդ Գըրմէ կէս լուաց.	հօխա	—7.20
չի յուացուած	400 լիրա	—5.20
Տաճկաստանի	400 լիրա	—8.20
Բամպակ Պարսկաստանի եւ վրաստանի հօխ.		—24
Ասոր. Կիլիկիոյ. Ասամա	հօխա	—22.2
Թիֆլիք Ենկիւրի Զանկըր	400 լիրա	—44
Վիթին		—25.20
Քիթիլ Տերեւ բանուած	«	24—22
«		—
Մեղրամիտ դեղին Տրապիզոն	400 լիրա	—29
Մնաստուր	«	—28

Սուսամ Բուսիլի	հօխայ	—5-20
Կաւաւարի հունտ (Գէթէն Թոլի) Բուս. Գիլ.	56—57	
Պանարմա »	—42	
Զէթ (Զէյթին եաղը) Ա. յիւլադ	հօխայ	—7
Կիլիկի »	—6.30	
Աճառ (Սապօն) Գաննալա »	—6	
Միտիլի »	—4	
Բրինձ Եղիպտոս Բէշի »	—2-30	
Տիւնաթ »	—2-35	

ՄԵՏԱՔԱ
(ԻՓԷՔ)

Յիւլիլ 40 —	Եւ 11—12	—
Խոզակ Պուսա չոր		—
Պարսկաստանի	Ֆրանք	59—42

ԱՐՏԱՔԻՆ ԲԵՐՔ		
Խաչիկ Ռիօ եւ Գափիօ	400 Հիւլ. լիրա	4000—1150
« Մաթիլին եւ Սէլլան »	«	—1200
Շաքար Դի. (Եթէ) 6-10 Լա. Կիւլ. 100 լիրա	«	206
« Գոշի (Թօղ) »	«	245
« Հոլ. գլուխ »	«	205
« Գոշի »	«	255
« Գաղղ. գլուխ »	«	202
« Գոշի »	«	790
Անաղ (գալայ) »	«	—6
Պղպեղ (պիպէր) »	Հիւլ. 100 լիրա	
Լեղակ (չիլի) Պէնկալա »	«	
« Մաարա »	«	
Որդան կարմիր (գըրմէ) »	«	55
« « արծթաղոյն »	«	50
« « տեսակ Բ. »	«	45
« « Խոնա »	«	40
Մուշատր (Նըշատր) »	Հիւլ. 100 լիրա	525
Պողպատ (Զէլիք) Թիւ 0 եւ 00 »	«	16510
Կապար (Գուրու) »	«	510
Թիթեղ (Թէնէքէ) զոյգ անտուկ »	«	—290
Զինք տախտակ Թիւ 7—12 »	Հիւլ. »	—4
Երկաթ Անգ. ձողաձեւ (չուպուդ) »	Կիւլ. »	58—60
« Բուսեցու »	«	65—65

Աս լրագիրը շաբաթն անգամ մը կ'ելի շաբաթ օրերը : Ով որ կուգէ կրնայ ստորագրել, Կ. Պօլիս Զինիի խանը լրագրոյ գրասենեակը : Իսկ զուրսերը հոգաբարձուներն են :

ԻԶՄԻՐ. Խաբատուր աղա Յ. Զաքիեան. ԵԳԻՊՏՈՍ. Պօղոս Էֆենտի Կարապետեան. ԱՆԴՐԵԱՆՈՒՊՈԼԻՍ. Մանեսի Սուքիաս աղա Գալուստեան. ՏՐԱՊԵԶՈՆ. Պ. Խաբատուր Էյմասեան. ԹՈՒՍԱՌ. Գորգ Ե. Յոնանէն աղայր Աբգարեան. ԿԱՐԻՆ. Կարապետ պատուելի Զաքարեան. ԱՍՏԱՆ. Նազարէր աղա Շահպագեան. ՀԱԼԷՊ. Շիկոպոյա աղա Տեր Մարգարեան. ՆԻԿՈՄԵԴԻԱ. Պ. Տ. Մուրատեան. ԹԵԲԵՐԱՍԱՆ. Զարուբին աղա Պ. Ջամեան ԿԱՆ. Գրիգոր Աղա Խաճանեան. ԵՐԶԱԿԱ. Ընթերցասիրաց Թանգարան : ԱՍՏԱՆԱՍԱՐ. Մանեսի Յակոբ աղա Տ. Գրիգորեան. Ուրիշ քաղաքներէ ստորագրուի ուղղոյնը՝ այս տեղէն րէն մեկուն հետ կրնան բղրակցիլ :

Օգնական Խմբագիր	Խմբագիր-Տնօրէն
Ա. Մ. ԳԵՈՐԳԵԱՆ	Կ. Ս. ԻԻԹԻՃԵԱՆ
Ի ՏՊԱՐԱՆԻ ՄԱՍԻՍ ԼՐԱԳՐՈՑ	
Կ. ՊՈԼԻՍ ԶԻՆԻԼԻ ԻՍԱՆ	